

իրենց և կոմ դասաւուաց յառաջու գիմնաթեան անզուսպ բաղձանքը կը յայտնեն : Հունտ մը որ փոտած չէ դեռ, և իրեն մէջ ունի սերման զօրութիւնը, աներկրայ յուսալու է որ կը ռայ բերել մէկ հատկ մը, եթէ ունենայ սերմացանն ու պաշտպանը :

Վհաւասիկ սյն ուրսիսութիւնները աւետելով ազգայնոց կը մաղթենք յերկնից յաջողութիւն բոլոր ազգայն գործոց և մանաւանդ Հայոց ամենապիտանի եղող սէրն ու միաբանութիւնը իւրաքանչիւր հայ անհատի համար առանձինն, և կը շնորհաւորեմք նոր տարին իրենց յուսալով դիւրութեամբ անցնել և զայս :

Յետագայ երկու յօդուածներն եւս տարեգլուսյն հանդիսին մէջ կարդացուած են Ժառն . գպրոցիս աշակերտներէն, զորո իրենց նախախայրիք ըլլալուն թերութիւնը մէկդի առնելով, կը հրատարակեմք Ախօնի էջերուն մէջ ՚ի իրախոյս աշակերտաց և յուրախութիւն այն ազգայնոց որոնք փախաք յայտնած են միշտ ամսաթերթիս էջերուն մէջ տշակերտաց գրչի արդիւնքն եղող տողեր տեսնել : Ո՞նաւանդ Հնդկաստանէն կալկաթայի բնակիչ սմանց բարեսիրու և Վցէիս մարկուսյն յառաջադիմութեանը փափաքող ազգայնոց համար, որոնք խիստ շատ անգամ թախանձած են զմեզ այս տեսակ գրութիւններ (աշակերտաց գրութի) հրատարակելու համար :

Խօսքերը սրտի գաղտնեաց յայտնութիւննեն: Փափաքանաց կը հետեւի աշխոյժ և եռանդ, ասոնցմավ կը թելադրուի մարդ ՚ի գործել. գործին կը հետեւի արդիւնք, որմէ կախեալէ մարդ դուս համար բերկրութիւն, երջանելութիւն և կեսնք :

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՅԲ

Վհա այսօր ժամանակը, որ յաւիտեականութեան և անհունութեան բուն պատկերն է, իւր շրջաններէն մին ևս անցելոյն վրայ աւելցուց պակեսցնելով ապագայէն, ահա հինը անցաւ այսօր, և ներկայն անոր յաջորդեց և որով բնութիւնն ալ մեղնորտարի մը եւս շնորհեց :

Վայ, բնութիւնը կը շարժի այսօր իւր հաշեւը ճշդիւ կը տայ ամենակալ արարջն . ժամանակը անցողդողք իւր գործը կը տեսնէ և իւր ընթացքը կը շարունակէ անդադար մէն մի խոշնդուստ արհամարհելով . բայց տեսնենք թէ՝ բնութեան այս շարժումը մարդկութեան վրայ ազգեցութիւն մի ունի . — Վայ, անշուշտ մարդկութիւնը ընդհանրապէս խորին մոտածման մէջ կընկղմի, կը սկսի խորհելթէ ահա կենացս շրջաններէն մին ևս պակսեցաւ, ժամանակը կեանքէս մասմը ևս առնելով հետը կը տանի և ես ալ աւելի ևս կը մօտենամծերութիւն, ուր նիւթական ուժը կը պակսի, քիչմը եւս յաւիտենականին անողոքելով ատեանը, ուր բարոյականն ալ միասին կը պակսի . ուր գործելով կարեմ, մուրանալ ամաչեմ. ինչ գործեցի անցելոյն մէջ, որոց յիշատակութիւնը տակաւին մոտացս մէջն է և որ քիչ մը աւոաջներկայ էր, շահեցայ թէ վիասեցի : Վայ, մարդկութիւնը առհասարակ խոր քունէ մը կը սթափի, ծերը. երիտասարդը, մանուկը հաշւց կը նըւտին . նախ իրենց աշխարհային գործոց հաշիւը կը սկսին տեսնել բնականապէս . Վհա ասով յայտնի կը տեսնուի բնութեան շարժման մարդու վրայ ըրած ազգեցութիւնը :

Բայց տեսնենք թէ՝ բարոյականին համար ալ սցսքան հոգ կը տանի . Վայ

է ահամ մեր օրուան խնդիրը . որ ամեւ նուս ալ հաւասարապէս հասկանալի չկրնար ըլլալ :

Ո՞ւ անդամանցելցն վրայ գարձը նենք մեր աչքը և խորին ուշադրութեամբ քննենք անցելոյ զաւակները , որոնք գրեթէ մարմնաւորապէս գոյութիւն չունին . այսու ամենայնիւ հոն պիտի տեսնենք , որ միշտ խոհական մեծագործութիւններ , փառաւոր գէպքերու առիթ եղող , յիշատակներ ձգող անձինք միայն այսօր բարոյական գործոց հաշուետումարը բացած եւ ելումուտքն քննած են . լսել է որ այսօր ևս նոյն տեսակ մարդիկ միայն բարոյականը կը խորհին , որ անկորուստ է և անկողոպատելի : Հայ խնդիրը կը լուծուի ինքնին : Հաստատենք .

Պատմութեանց էջերը երբ ներկայացնենք մեջ , կը տեսնենք հայրենաւսիրութե և բարեգործութե սքանչելի պաշտօնեայք . մարդկութե փառաւոր ապագայ պատրաստող բարերարներ , գիտութեանց և արուեստից կենդանի հեղինակներ և մեծագործ մարդեր որոնք մարդկութիւնը մեծացուցած են իրենց սքանչելի խօսքերովն ու երկասիրութիներով , որոնք թէ և ինչպէս քիչ մը առաջ ըսինք , անցելցն տիսուր և միւ անդամայն փառաւոր արձանացը տակ թալուած են . բայց միանգամայն անմահ : Յարութիւն Պէզճեանը տակաւին այսօր կը յիշուի և միշտ պիտի յիշուի , անոր անցեալը փառաւոր , օգտակար , գեղեցիկ և վայելուչ եղած է , նա կը խորհեր այսօրս , և ինչպէս ժամանակաց անցեալը հօլվուելովը կը բարդուէր և բնութիւնը կը նորոգուէր , նոյնպէս Պէզճեանի առաքինութիւնքն ալ կը բարդուէին և կը նորոգուէին : Այսօր Զեր Արբազնութիւնը Ա , Հայր Խոհամատատ , Զեր Արբազնութիւնը կը սեմ , որքան կարելի է , որքան ժամա-

նակին պարագայները կը ներեն , կը խորհի , կը մտածէ և կը սկսի բազմութատկելայն ամեն օգտակար միջոցները անցեալ օգտակար միջոցներուն վրայ , և նոր ՚ի նորոյ նորոգել իւր սէրը՝ աղբային հէգ մանկութին ուսմանց և գիտութեց երջանիկ և փառաւոր ճանապարհը մոցնելու համար . որովք և զմեզ պարտաւոր կը կացուցանէր Զեղի յաւիտեանս երախտապարտ լինելու և այսպէսի նշանաւոր աւուր մէջ կը սախունք կարկառել մեր ձեռքերը զէու ՚ի յերկինս և խնդրել նոր և խաղաւէտ օրեր Զեր անդին կենացը համար : Այսու կը պարտաւորինք Արբազան Հայր , կարկառել մեր ձեռքերը յերկինս խնդրելով Զեր աղդասէր գործոց համար նոր ՚ի նորոյ յաջողութիւններ , վերցնելով Զեր գործոց և բաղձանաց նիւթական խոչնդունները Հայաստանեայց մեծութեան և յառաջադիմութեան համար :

Ուրեմն և ՚Իուք Ա հաւառ Տէր , բարեհաճեցէք այսօր ընդունիլ իմ այս փաքրիկ նուէրս , որով կը փափաքիմ թարգման լինիլ աշակերտակցաց ըղոգացմանց , զորս այսպիսի աւուրց մէջ առ Զեր Արբազնութիւնն յայտնելու բարեբաղդութիւնն ունիմք :

Ի Եմայ Աստ . աշխերաց ,
Արքին Պօղոսեան :

1870—Յունիս—1—

Աշխերաց :

ԱՄԵՆԱՊԱՏԻԿ ՍՐԲԱՋԱՆ Տէր եկ
ՀՈԳԵՒՈՐ Ս . ՀԱՐՔ

Այսօր զուարթադէմ արփին նոր արշալուսովմը թուական մին ալ շնորհէց աշխարհի և Հայութեան , այն է 1870 թուականը . Ա . Հայր այս նոր

բառը երբ զդայուն և խահուն օրտե-
րը զբան, կ'սկսին անջուշա գիտողու-
թեան առնելանցեալը, և հեռաանեսել
ապագայ մըն ալ: Մնցեալը, որ շատե-
րը իրեն գիշատիչ ժանեաց տակ մա-
շեցնելով զանանք իրենց ցուրտ շիրմին
դուռը հասցուց, և շատերաւն աչքե-
րը ազի արտասուօք լեցուց, մատքե-
րեց որ երգեմն ներկայ թուականիս
նման, այս թուականն ալ շնոր-
հաւորեց մեծամեծ խոսումներով,
սկսաւ հայր գոտուել զիրտը սիրել եւ
ուխուել, ջանալ յօդուտ ազգութեան
և կրօնի. բայց միտցաւ արդեօք եւ
գործեց թէ ոչ, եթէ միացաւ և գոր-
ծեց ներկայա ալ մեծամեծ խոստմամբ
կը շնորհե, և ապագային ալ բարերջանե
կու թեան յօյսեր կուտայ, խակ եթէ
ոչ, ունայնութիւն է ամենը և ժամա-
նակի կորուտո, աշխարհիս մէջ ամեն
գործ իր վախճանն ունի, և ամեն աշ-
խատութիւն նպատակ մը: Գործի մը
հանդիսաւոր կատարմանը և պատկի
արժանի բլագան համար, կամք, եւ
ռանգն և աշխատութիւն պէսք է, և
աշխատութիւն մը արգասաւորելով
ոյն առեն օգտակար կ'ըլլոյ երբ բա-
րի նպատակի կը ծառացէ գործողը. եւ
թէ ոչ, իրը չորիքներ յառաջ բերելով
երկպատակութիւններ, քէն և վրէժ
խրնդրութիւններ կը ծագեցնէ, որ
անհանգստութեան առիթ է միշտ
կ'նթագրութեամբ ըսենք, տուն մը
որուն ընտանի անհատները երկպա-
ռակութեան ոգւռով կը օնանին, եւ
չունին երբէք իրենց արեան երակնե-
րուն մէջ եռանդ և ոգի իրենց դրա-
ցիներուն յարձակմանց դէմմաքտուե-
լու, անոր համար շատ վտանգաւոր
հետեւանքներ կրնան գուշակուիլ և
այս գուշակութիւններէն ալ շատ
քիչ անգամ սուտ կ'ելլեն և կը որ-
խալին: Եւ վատութիւն է բանա-

կանի մը համար: Վերջապէս կ'ըսեմ
ազդ մը որ իր թշուառ կացութեան
մէջ անցելոցն անփորձ ամենեւին, այ-
սինքն երեկ ինչ որ եղած է կը մոռ-
նաց այսօր, և ներկայիս մէջ դանդաղ,
այսինքն այսօրութնէ վագրւան պատ-
րաստութիւն մը չտեսներ, եւ ա-
պագային ընախատեսէր, այսինքն ը-
խորհիր թէ այս ինչ բանն ինչ հետե-
ւութիւն կ'ունենաց, թշուառ է նա
իր կացութեան մէջ մինչեւ ՚ի կործա-
նումն, բատ որում երկպառակութեան
մէջ չկայ ամենեւին սէր և միութիւն,
և ազգօգուտ գործայ սկզբունք, և հե-
տեւապէս կամ դադարումն, և կամ
կորուստ ժամանակի յանօգուտ, թե-
րեւս վնաս խակ. հոն յառաջադիմու-
թիւն չկայ երբէք: Խակ ընդ հակա-
ռակն այն տունը կամ ազգային գեր-
դաստանը, որ հոգւով չափ կը ճգնի իր
ընտանեկան միութիւնը պահպանել-
սիրել կրօնին ու հայրենիքը, ջանալ
զայն ծաղկեցնել, բարւոքել դպրոցնե-
րով ազգային թերթերով, մամուլ
բարեկարգելով, և ազգային գործքերը
ընկերութեամբ գէպ ՚ի կատարելա-
գործութիւն յառաջնելով, և ՚ի սէր
կրօնի և ազգութեան իր դրացի աշ-
գաց հետ հաւասարապէս գէթ յա-
ռաջ մզուելով: Այսպէս ըսելով այնպի-
սի ազգ մը կրնաց տուաջնեն տեղն բըռ-
նելուսաւորեալ ազգաց շաբթին մէջ:
Արբաղան Հայր, երբ վերացուցմամբ
հանրացնենք մեր գաղափարները կը
տեսնանք որ մենք ալ ունինք ազգ մը,
իւր որդիքն երջանկութեամբ մնուցա-
նող Հայրենիք մը, Ճմարիս ու սուրբ
կրօնիք մը, բայց հարցրնենք թէ արդ-
եօք լուսաւորութեան և յառաջադի-
մութեան փափագող ազգաց, վերց
յիշեալ հանգամանքները ունին թէ
ոչ, երբ այսպէս հարցրնենք հայ կեն-
դանի պատմութիւնները մեզ ՚ի պա-

տասիսն , կենդանի կը նկարագրեն հայկական աշխարհի , կրօնից , ազդի և հայութեան անգծելի պատկերը . հայկական աշխարհ մը , որուն նմանը տիեզերաց վրայ հաղուագիւտ . հայրենիք մը ուր տռացին անգամ եգեմական դրախտը եգաւ . վերջապէս հայրենիք մը ամեն աշխարհներէ և հոգերէ աւելի բարերեք , յուռթի , և հոցալից ըլտով ամենէն աւելի երջան կութեան յարմար է . որ մարդուս ամենակարեւոր պէտքը կը պատրաստէ տարուէ տարի ինութեամբ իւր որդւոցը : Անինիք նաև կրօնիք մը , որուն գէմ զինեցան բարբարոս միտղետութիւններ , բայց կրկին յետո կեցան , կրօնիք մը որ երբեմն հեթանոսներէ , և երբեմն Ծայներէ , և ուրիշ կրօնիքներէ պատարակուեցաւ , բայց վերջապէս իր յաղթական դրօշակը պարզելով կարծիքները , որակուսանքն և ակարութիւնները չնշեց և յաղթական փոռոք բռնութիւններէն ինքզինիք դուրս կորցեց . բարյապէս իւր արեամբը ներկուած հայութիւնը , և ազգ մը որ նախնի գարերուն մէջ հոգւով ձգնեցաւ իր կրօնիքը և ազգը պանելու , տանջեցաւ նա սրերով և հրով ’ի սէր իւր կրօնին . տառապեցաւ երկայն , չարջարեցաւ շատ , բայց առուր առաւելոն չարիք անգէն առաւելոն և շնորհը , որջափ նա չարջարուեցաւ , աւելի զարդացաւ և հուշատոյ հիման վրայ հաստատեցաւ : Այս այս է Բարեխնամ () . Հայր և Արժանապատիւ Հարք , հին գարերու մէջ նախնեաց կրօնի , ազգութեան , հայրենեաց , համաւոտ նկարագիրը , ըստ իմ նկարագրելու կարեաց : Այս հայրենասիրութեան բռն ոգին , որն որ մինչեւ ձ.թ . գարու սիրոյ եւ միութեան շղթայներով անլուծանելի միաց գողցես հայրենասէր , և զգայ

ուն սրտերու խորը բայց երբ նախախնամնութիւնը հայութեան ձ.թ . զարս շնորհէց , հրձուեցաւ հայութիւնը , ուրախութեան ժայխ փայլցաւ վիրաւոր և տառապեկալ հայաստնի վրայ , շարժեցաւ ազգը հանդարտելով օտար ազգեցութեանց վնասներէն , խորհեցաւ որ ապագայ մ' ունի սկսաւ նորա ճանապարհը վնառուէլ , և գտաւ դպրոցաց մէջ . ուստի ջանաց դպրոցներ բանալ , գրականութիւնը ծաղկեցնել . և այսպէս կը ջանաց մինչեւ 1870 թուականը այսօր , նոյն ջանացը աւելցնելու վրայ ըլլալով :

Վասւոր լուսով անվկանգ կրնաց անդորրանալ և լուսաւորութեան նուռահանդիսան հանիլ , ուստի հանրուեց գաղափարները ընդարձակելու համար սահմանեց մամուլ , որ մեծ լոյս արծարձեց հայկական նոեմ ուշարհին վրայ . 1860 թուականը՝ պաշտեց աղքը , սկսաւ ովքալ անցելով վրայ չանալ գործել ներկային մէջ , և բարւոքել առաւնին : Վար ամենը գործելու համար դիմեց մամանակի , որուն մէջ հանդարտեցան բարբարոսութիւնները , և ուսումն ու մտաւոր լոյսը գործադրուեցան իրեւ հասարակաց լուսաւորութեան ամենամեծ միջաց , այս ժամանակը կենդանութեան շունչ առաւ մարգիւթիւնը և ուզեց յառաջանալ այն լուսաւորութեան ծոցը որ իրեն երջանիութիւն կը խոստանար . գիմեց յառաջ իւր բարեխոլ նամ և մեծազօր տերութեանն ատենէն մինչեւ անգամ օգտակար միջոց մը ձեռք բերելու աշխատեցաւ և ընդունեց նորա բարեգթութեան շնորհիւը : Այս իրեն համար երկրորդ տարեգլուխ մը եւս սկսաւ տօնախմբել : Վշտերու վրայ վիշտ , յետոյ բերկրանաց վրայ ալ բերկրանք . և ահա այսպէս յաջորդեցին հետղետէ նաև ու

Ազդիս առանձին հաղարարձուք եւ
հին տարւայն ալ, այսօր նոր տարի մը
նաև ևս Արգաղան Հայր, Հայ ազգը
կ'ուխտէ սց նոր տարւայս մէջ գործել
միաբանութեամբ և կը հրձուի որ իւ-
րաքանչիւր հասարակութիւնիւր պար-
տիրը քաջ ճանաչելով ազգին ապա-
գային բարւորութիւն համար անխանջ
կը ջանան, ըստնայելով բիրտն և աշ-
խատանք :

Այս պարտականութիւնը ճանցող
հասարակութիւնէն մին ալ Ա. Աթո-
ռոյս միաբանութիւնն ըլլալով իրա-
ւունք ունի այսօր ուրախ ըլլալու, որ
նաքն ալ յաջողած է ունենալ ազգին
մէկ մասի մանուկները կրթելու կա-
րողութիւն, և կը ջանայ նաւարկել
կրթութեան յու շիկընթաց նաւակով
տգիտութեան ովկիանոսի յանդուդն
ալիքները պատառել ու հասնիլ լւասու-
ւորութեան նաւահանդիսարը, որ է
միակ կամքը, և իւր ըլլեց պատկումք :

Աւստի Ա. Հայր հասարակութիւնո
մասքերելով, որ իւր Ապօլոեն կը ներ-
կայանաք տգիտութեան գերութիւնէ
ազատելու ջանք ջննայելով մէզ, ուս-
տի կը մազմէնք նոր տարւայս մէջ նոր
կեանք և նոր տարիներ եւս որ լիսինն
ջանաք աշխատիլ և Չեր փափաքանացն
համիլ, ինպատ մատող մանկանցու:
կը մազմէնք Արարուէն սէր և միութի
թօրդոմեան ազգիս և բաղմաքիրոնն
միաբանութեան նոր կեանք և մաս-
ւոր լրաց ապագաց կենացս մէջ: Յաղը
ըլլանց մէզ երկինք տալ:

Երդ Ա. Հայր հաճեցէր ընդու-
նիլ, այս մեր երախասորին ինչո՞ն ըլ-
նորհակալութեան, զոր ներկայիւս
Չեզ կը մատուցանեմք յանկեղծ պրտէ:

1870 Յունիս 4.
Տեղապահներ:

ԱՀ. Ժո. Ա. Յժ.
Ակադեմիական
Անդադիլ:

Խ Ո Բ Հ Բ Դ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ծ Ո Վ Ո Ւ Վ Ր Ա Յ Ց

Արկինքը պարզէ, ծովը խաղաղ,
շոգենաւը կը պանայ և ես կը խորհիմ:
Խորհիմ և Վասուծոյ երեք մեծ լո-
ւեղծուածները կը ներկայանան աշաց
և մասց տեսարանին, մերեւէն երկինք
ներքեւէն ծով. և երկուքին միջնավայ-
րին մէջ եւ մարդ: Արկինքը անհուն
և անեղք, ծովը լայնատարը, խոկ ես
մարմնով սահմանաւոր և հոգւով՝ ան-
սահման, ծովէն ընդարձակ և երկինք
քէն բարձր, Վնդարձակ և բարձր եմ
ես այն հոգւով, վասն զի սցն վացրիկե-
նիս մէջ մոքովս կը թափանցեմ ծո-
վուն խորքը և կը քննեմ ու կը գատեմ:
սրտովս կը բարձրանամ երկինք, մը թ-
նովրաը կը ձեզքեմ, ամսուերու և առա-
նամանեաց գաւառներին կ'անցնիմ և
երկնակամարի ամենավերին բարձրու-
թիւնէն կ'ամփափեմ մասց մէջ բոլոր
տիեզերը, երկինք և երկոր, ծով և
ցամաք և համայն արարշութիւնը:
Այս ամենէն յետո կը խօսիմ նաև
ընութեան Արարջի հետ, կ'աղօթէմ,
նորս կատարելու թիւաց եւ մեծու-
թեան վրաց կը խորհիմ, կը մասնէմ
և կ'պանչանամ: Կնչ անհունութիւն
և յնչ օքանչելք:

Կ'ամբոսի երկինք, կը մըրկի օդը,
կ'ալեկոծի ծովը, մարմինս կը սարսի և
կը տառանի, սակայն հոգիս անսասան
է: Քայց միթէ հոգիս սասանմունք
ըստի, միթէ հոգիս ըստեկոծիք: Այս
կը սասանի և կալեկոծի, բայց իւր ա-
լեկոծութիւնը անկախ է ծովի ալեկո-
ծութիւնէն և տիեզերաց սասանու-
թիւնէն: Հոգիս կ'ալեկոծի նաեւ ցա-
մաքի վրաց, նաեւ այն ժամանակ, երբ
երկինքը խաղաղէ, երկինքը ծիծաղա-
ժողիս և բովանդակ բնութիւնը՝ ան-